

Սիպերիացի օրիորդը :

(Տես երես 182)

Արբոր Ռարաքովիայի հետ ընկերացող երկու բարեկամներն իրմէ բաժնուեցան, ինքը շատ մը երիտասարդ աղջիկներու հանդիպեր էր, որոնք իրեն ձամբովը մօտակայ գեղը կ'երթային, Խշիմէն զրեթէ 2ն մղնն հեռու : Դամ բայ ընելու միջոցնին, երիտասարդ գեղացիներու խումբ մը որոնք կ'ես մը գինով էին՝ իրենց մօտիկցան և ձիերնէն վար ինջան, ըսելով թէ կ'ուղեն հետերնինընկերանալ, այն միջոցին որ անոնք անտառ մը պիտի մանեին : Վզիկները վախցան ու չուզեցին անսնց հետ մէկտեղ երթալ. և որովհետև քիչ մը պաշար ունեին հետերնին, յոդնութիւն առնելու համար ձամբուն եղեցը նստան և աղաչեցին գեղացւոց որ ձամբանին առաջ տանին. բայց անոնք եկան նստան քովերնին և իմացուցին որ մասնակից կ'ուղենին ըլլալ իրենց նախաձայիկին և թէ մէկտեղ ինչուան գեղը պիտի գային : Ռարաքովիա այս տարակուսանաց մէջ վարպետութիւն մը բանեցուց, որ շատ լաւ յաջողեցաւ : “ Ոիրով կու գայինք հետերնիդ, ըսաւ, բայց պէտք է մեր եղայրներուն սպասենք՝ որ մեզի համար սայլեր կը բերեն ” : Երիտասարդները տեսան որ հեռուանց իրաւցնէ երկու սայլ կու գային, զորոնք Ռարաքովիա իրենցմէ առաջ տեսեր էր. ետքը շուտ մը ձիերնին հեծան ու աներեւութացան : “ Պիտիկ սուտ մըն էր, կ'ըսէր Ռարաքովիա, իրեն առաջին հանդիպած դէպքը պատմելով, բայց ինծի վեաս չհասուց ” : Հասաւ յաջողութեամբ ուզած գեղը, և իրեն ծանօթ գեղացիի մը քովընակեցաւ՝ որ շատ լաւ նայեցաւ զինքը :

Երկրորդ առաւտօտ երբ արթնցաւ առջի օրուան ձամբորդութենէն՝ որ երբեք ըլլած չէր, սաստիկ յոգնութիւն կը զգար : Երբ հեղեւն գուրս ելաւ, ուր որ զիշերն անցուցեր էր՝ սոսկում մը եկաւ վրան տեսնալով որ միայն է : Ի՞-

գարայ անսարտատին մէջ քաշածը միտքը եկաւ և նորէն քաջալերեցաւ . խաչակնքեց երեսը և ինքզինքը իր պահապան հրեշտակին յանձնելով սկսաւ քալել : Քանի մը տուն առաջ երթալով գեղին զինսետան վրայ արծուի նշան տեսնելով որուն դիմացէն անցեր էր առջի իրիկուն, իմացաւ որ գէպ՚ի Ռանդերսպուրկ երթալու տեղ՝ ետ կը դառնար . կեցաւ որ ձամբան գտնէ և տեսաւ որ պանդոկապետը զրան առջեւ կը ժպտէր . “ Ունէ որ այս կերպով ձամբորդութիւն ընես, ըսաւ, շատ հեռու չես երթար, և թերեւս ալ աղեկ կ'ընես որ տուն գառնաս ” :

Ի՞ս դիպուածս երթեմն նորէն հանդիպեցաւ իրեն, և երբոր շփոթած Ռանդերսպուրկի ձամբան կը հարցընէր հազարաւոր մղններով անկէ հեռու, ծաղր կ'ընէին զինքը, որով աւելի ես կը շփոթէր : Ռարաքովիա ամեննեին աշխարհագրական տեղեկութիւն չունենալով իրեն ընելիք ձամբորդութեան տեղեաց վրայօք, կը կարծէր որ Վիեվհաչակառ կրօնական քաղաքը՝ որուն վրայ մայրը շատ անգամ խօսէր էր, Ռանդերսպուրկի ձամբուն վրայ կ'իյնայ. միտքը զրեր էր որ հօնկէ անցնելու միջոց ջերմեւանդութիւն ընէ, և կը խօստանար ինքնիրեն որ եթէ ձեռնարկութիւնը յաջողէր, որ մը հօն կուսան կ'ըլլար :

Ի՞ս քաղքին զրից համար միտքը զրած սխալ գաղափարովն Ռանդերսպուրկի ձամբան հարցնելով և տեսնելով որ կը ծիծաղէին, սկսաւ անցորդաց Վիեվհաչամբան հարցընել՝ որով աւելի ծիծաղանաց նիւթ կ'ըլլար :

Ի՞նգամ մըն ալ, թողունք ուրիշ անգամները, զգիտնալով թէ առջեւը բացուած այլ և այլ ձամբաներէն որը պէտք է բռնէ՝ սպասեց կառքի մը որ գայ մօտիկնայ և աղաչեց ձամբորդներուն սորվեցնելու իրեն թէ որ ձամբան Վիեվհաչ կը տանէր . անոնք կարծեցին որ կատակ կ'ընէ . “ Ուսկից կ'ուղես գնա, ըսին խնտալով, ամէնքն ալ նոյնակէս Վիեվհաչ, Ռարիզ և Հոովմկը տանին ” :

Ինքը միջինը բանեց, որ բաղդովին իրեն ու զածը ելաւ: Իմենևին իրեն բանած ձամբուն վրայ ձիշդ տեղեկութիւն չեր կրնար առալ և ոչ իսկ անցած գեղերուն անունները կրնար զուրցել, վասն զի մտքին մէջ կը շփոթէին: Խրբոր պղոփիկ ու աննշան գեղ մը կը համնէր՝ սովորաբար լաւ ընդունելութիւն կը գտնար, ազաշելով առաջին տանտիրոջ որ զինքը իրեւ հիւր առնէ իրեն բնակարանը. բայց մեծ գեղերու մէջ երբոր տները բաւական տեսքով կ'ըլլային, շատ նեղութիւն կը քաշէր բնակութեն տեղ մը գտնելու. զինքը շարաբարոյ բաղդախնդիր թափառական մը կը սեպէին: այս անիրաւ կասկածը մեծ վիշտ պատճառեց իրեն ուղերութեանը մէջ: Վամուիչէֆ համնելու քիչ միացած՝ ձամբուն վրայ սարսափելի մրկի բանուելու կ'ըլլային ձամբորդութիւնը, որուն նման ըրած չունէր: Խրինապատիկ երագեց քալուածքը որպէս զի առաջին տունն համնի որ մօտիկ կը կարծէր. բայց երբ փոթորիկը աչքին առջեծառ մը արմատաքի խվեց ու ջախջախեց, սարսափէն մերձակայ անտառին մէջ ապաստանեցաւ, և քամիին սաստկութէնէն ինքզինքը պաշտպանելու համար բարձրաբերձ մացաւներով շրջապատեալ եղենիի մը տակ մտաւ: Որիկը բոլոր գիշերը տևեց. Վրասքովիա ինչուան առաւօտ անձրեխն հեղեղներուն տակ՝ որ հազիւ առաւօտեան գէմ գագրեցաւ, մնաց անպատսպար այն անմարդի տեղը: Արշալուսոյն ծագելէն վերջը հազիւ հազ քաշքելով ինքզինքը ձամբուն վրայ ելաւ՝ ցրտէն և անօթութէնէն ծիւրած ու տկարացած, որպէս զի իր ընթացքը շարունակէ. բարեբաղդաբար անցնող գեղացի մը գթացաւ վրան և սայլին մէջ իրեն տեղ տուաւ: Վրաւօտեան ութին մօտ մեծ գեղ մը հասաւ. գեղացին որովհետեւ հոն պիտի չկենար, ձամբուն վրայ թողոց զինքը և առաջ գնաց: Վրասքովիա կը նախագուշակէր որ լաւ ընդունելու.

Ճիւն պիտի զգտնար, տներուն տեսքը գեղեցիկ ըլլալուն համար արտաքուստ: Խնօթութէնէ ու յոգնածութէն տան ջեալ, ստորին պատուհանի մը մտեցաւ որուն մօտ քառասուն կամ յիսուն տարուան կին մը ոլուն կը ստըկէր, և ազաշեց որ զինքը իր տունն ընդունի: Կեղացի կինը վայրկեան մը արհամարհական աչքով մը զինքը դիտելին վերջը, վրնտեց խստութեամբ:

Օ ինքը բերող սայլէն վար իջնելու միջոցը Վրասքովիա տղմի մէջ ինկերէր և բոլոր զգեստները աղտոտեր էին. անտառին մէջ անցուցած դառն գիշերէն և անսուազութենէն կերպարանքը բոլորովին այլափոխուեր էր և անշնորհք դէմք մը ստացեր էր. խեղչը ամէն տներէ վարնտուեցաւ. Երբ բոլորովին պարտասեալ չարասիրտ կնկան մը դրան առջեւ նըստեր էր ու բոլոր ոգւով կ'աղաշէր որ ներս ընդունի զինքը, անիկայ սպառնալից խօսքերով ստիպեց որ հեռանայ, ըսելով որ գողեր ու բոզեր իր տունը ընդունիր. Վրասքովիա եկեղեցի մը տեսնելով իր առջեւը գէպի հօնաց տիրութեամբ, “Կանէ, կ'ըսէր ինքն իրեն, ասկէ զիս չեն վանտեր. դուռը գոյ գտնելով սանդուխներուն վրայ նստաւ: Խտեէն եկող պղտիկ տղաքները, որոնք քովն էին երբոր կինը վանտեց զինքը, անդադար կը նախատէին ու գող կը կանչէին իրեն. Երկու ժամի չափ մնաց այս տագնապողական վիճակին մէջ ցրտէն և տկարութենէն կիսամեռ, աղաշելով Վստուծոյ որ օգնէ իրեն և ոյժ տայ այս փորձութեան ալ համբերելու:

Ա երջապէս կին մը մօտեցաւ ու հարցուց իրեն ովլ ըլլալը. Վրասքովիա պատմեց անտառին մէջ անցուցած ահաւոր գիշերը, և ուրիշ գեղացիներ ալ կեցան մօտիկ կ'ընէին: Վեղին գիշերը անցագիրը քննեց նայեցաւ և իմացուց որ օրինաւոր էր. ան ատեն բարի խաթունը սիրտը շարժելով տունն հրամցուց զինքը. բայց երբոր Վրասքովիա ուղեց վեր ելլել անդամներն անանկ սառած էին որ ստիպուեցան ուրիշնե-

ըլ՝ զինքը վերցնելու : Խօշիկներէն մէ-
կը կորսնցուցած ըլլալով, ցուցուց մերկ
ոտքը և ուռած սրունքները, և ընդհա-
նուր կարեկցութիւն մը յաջորդեց մէ-
կէն այն անիրաւ կասկածներուն տեղ,
որով զինքն արհամարհէր ու նախատեր
էին առաջ : Ի՞նին սայլի մը վրայ դրին
և նոյն տղաքներն որ քանի մը վայր-
կեան առաջ զինքը նախատեր էին, վա-
զեցին որ քաշէն՝ և այսպէս տարին գե-
ղացի կնկան տունը որ շատ սիրով ըն-
դունեցաւ, և ի՞րագովիա բաւական
օր հոն կեցաւ : Ի՞յս իրեն հանգամտեան
ժամանակին մէջ գթած գեղացի մը զոյգ
մը կօշիկ շինեց իրեն համար . վերջը երբ-
որ նորէն իր ոյժն և առողջութիւնն
ստացաւ, վերջին բարեց տալով բարի
խալթունին՝ շարունակեցիր ձամբորդու-
թիւնը ինչուան ձմեռ անընդհատ, քիչ
շատ այլևայլ գեղեր կենալով՝ յոդնա-
ծութեանն և գտած ընդունելութեանն
համեմատ : Ուր որ կենար՝ կը ջանար
օրերը անօգուտ չանցընելու, այլ տունը
կ'աւլէր, լուացք կ'ընէր և կեցած տանը
համար կար կ'ընէր : Իր պատմութիւ-
նը՝ տան մը մէջ ընդունելութիւն գտնե-
լին ու հաստատուելին առաջ չեր պատ-
մէր . անզրագարձեր էր որ երբ 'ի սկրզ-
բան մէկէն 'ի մէկ ամէն բան կ'իմացը-
նէր չէին հաւտար ու բախտախնդիր մը
կը սեպէին զինքը : Իրաւցընէ մարդիկ
ընդհանրապէս կը խստանան երբ կը
տեսնեն որ ուրիշները զիրենք կ'ուզէն
շահիլ . պէտք է առանց իրենց տարա-
կուսելուն սրտերնին շարժել ան ա-
տեն՝ կը գթան թէպէտ և քիչ համար-
մունք ալ ունենան : Ի՞րասքովիա ուրեմն
կը սկըսէր նախ քիչ մը հաց ուտել . ետ-
քը կրած նեղութիւնը կը պատմէր որ-
պէս զի իրենց տունը ընդունին . վերջա-
պէս երբոր ներս կ'ընդունէին զինքը, ա-
նունը կ'ըսէր և իր պատմութիւնը կը
պատմէր : Ի՞յսպէս իրեն աղետալից
ձամբորդութեանը մէջ կամաց կամաց
փորձ կ'ըլլար մարդկային սրտի :

Կ ատ անգամ անոնք որ զինքը վւնտեր
էին աեսնելով իրեն լալագին հեռանա-
լը կը կանչէին և քաղցրութեամբ կը վա-

րուէին հետը : ԱՌուրացկանները վորն-
տուելու վարժած ըլլալով գրեթէ ա-
մենւին չեն զգար . բայց ի՞րագովիա
թէպէտ և ցաւագին վիճակի մը մէջ
ինկած, ձամբորդութենէն առաջ ամե-
նւեին առիթ չէր ունեցած ողորմութիւն
իմդրելու . և հոգւոյն ամենայն զօրու-
թեամբ և համակամութեամբն հան-
գերձ՝ սաստիկ կը վշտանար երբոր կը
վլուտիէին զինքը, ևս առաւել երբոր
շար կասկածի կ'երթային վրան :

Ի՞նցագիրը ցուցընելին ունեցած յա-
ջողութիւնը այն հանգամանաց մէջ ու-
րուն վրայ վերը խօսեցանք՝ յորդորեց
զինքը անկէ ետև միշտ ցուցընելու երբ-
որ կը փափաքէր աւելի շնորհք գտնե-
լու զինքն ընդունովներէն : Ի՞նցագրին
մէջ իբրև հարիւրապետի աղջիկ գը-
րուած էր իրեն համար, որ շատ առթի
մէջ օգտակար եղաւ իրեն : Ալ խոստո-
վանէր որ քիչ անգամ վլունտուած էր,
և շատ անգամ մարդասիրութիւն ու
ինամբ ընդուներ էր . “Ալ կարծուի,
կ'ըսէր ատեն անցնելին ետև, որ իմ
ձամբորդութիւնս շատ ձախորդ գնա-
ցած ըլլայ, որովհետև միայն կրած նե-
ղութիւններս և տագնապներս կը պատ-
մեմ և կը լուեմ բոլորովին գտած բա-
րի հիւրամեծարութիւնս՝ որ բնաւ մէ-
կը չուզէր գիտնալ” :

Ճամբորդութեան դժնդակ պարա-
գաներէն է աս մէկն ալ յորում ի՞րա-
գովիա կեանքը կորսնցնելու վախի մէջ
ինկաւ՝ որ իրեն նորութեանը համար
արժանի է լսելու :

Իրիկուն մը երբոր գեղի մը տներուն
առջեւէն կ'անցներ տեղ մը գտնելու
համար, գեղացի մը որ սաստիկ խստու-
թեամբ չէր ուզած առաջ զինքը իր
տունն առնուլ, ետևէն եկաւ և տունը
կանչեց զինքը : Ի՞սիկայ հասակը առած
և ահսելի գէմքով մարդ մին էր .
Ի՞րասքովիա տարակուսեցաւ թէ ար-
գեօք ընդունի անոր հրաւերքը . սակայն
վախնալով որ ուրիշ տեղ ընդունելու-
թիւն չգտնար, թողուց որ զինքը իր տու-
նը տանի : Հիւզը մտնելուն պէս զինքը
բերող մարդէն աւելի ձառագէմ կին մը

տեսաւ հոն . մարդը զգուշութեամբ դուռը և պատուհանները գոցեց : Ի՞ս երկուքը Ռաքովիան իրենց տունն առնելով ընդունելութիւն մը չըրին . երկուքին ալ կերպարանքն անանկ այլանդակ էր որ խեղձ աղջիկը վախ մը կը զգար , և կը զջար իրենց քով մանելուն համար : Կատեցուցին զինքը . հիւղը եղեւնի վառած կտորուանքներով լուսաւորուած էր որ պատին վրայ մէկ ծակ մը խոթուած էր , և ստեղ երբոր մէկը կը լմըննար տեղը ուրիշ կը դնէին : Ի՞ս բոցոյն տիսուր լուսովը երբոր աչքերը վեր կ'առնուր Ռաքովիա՝ կը տեսնար որ երկուքն ալ մէկտեղ աչքերնին իր վրայ տնկած կը նայէին . վերջապէս քանի մը վայրկեան լուսթենէն ետեւ “ Ուսկից կու գաս , , հարցուց պառաւը :

— “ Խշիմէն կու գամ և Ռեգերսպուրկ կ'երթամ :

— “ Ո՞չ , ո՞չ . ուրեմն ասանկ մեծ ձամբորդութեան մը ձեռք զարնելու համար շատ ստակ ունիս :

— “ Պղնձէ ութսուն տոբէտ միայն ունիմ , պատասխան տուաւ աղջիկը վախնալով :

— “ Ուտ կ'ըսես , պոռաց պառաւը , այն , սուտ կ'ըսես . այնչափ քիչ ստակավ անանկ մեծ ձամբորդութիւն մը ընելու համար ձամբայ չելքցուիր : Ռաքովիա փուժ տեղը կը ջանար համոզել զիրենք որ այնչափ էր բոլոր ունեցածը՝ վասն զի ամենենին չեին հաւտար : Եինն երկանը հետ մէկտեղ կը ծիծաղէին հենգնելով . ” Ռապուքէն ինչուան Ռեգերսպուրկ 80 տոբէտն կ'ըսէր կինը . իրաւցընէ շատ հաւանական բան , : Խեղձ աղջիկը նախատեալ ուդողըզալով կը բռնէր իր արցունքը և լոիկ մնջիկ կ'աղաւէր Ռատուծոյ որ օգնէ իրեն : Քանի մը գետնախնձոր տուին իրեն , և մէկէն ուտելէն վերջը կինը խորհուրդ տուաւ որ երթայ պառկի : Ռաքովիա որ սկսեր էր սաստիկ կասկածիլ որ աս մարդիկը գող ըլլան՝ ամենայն սիրով կ'ուզէր ունեցած ստակին կէսը իրենց տալ որ ձեռքերնէն

խալսի : Յանիրին վրայ ելլելէն առաջ ուր որ պիտի անցընէր այն զիշելը՝ մաս մը իր զգեստները հանեց , վարդրան քով թողլով գրամնը և մախաղը , որպէս զի կարենան դիւրաւ ստակը համրել և միանգամայն որպէս զի ազատի զինքը քննելու ամօթէն :

Ի՞սոնք երբոր կարծեցին թէ քնացաւ , սկսան իրենց քննութիւնը , և Ռաքովիա անձկութեամբ մտիկ կ'ընէր իրենց խօսակցութիւնը . ” Դէռ վրան ստակ ունի , կ'ըսէին , ապահովապէս նշանակագիրներ՝ պէտք է որ ունենայ : — Ես չուան մը տեսայ վիզը , վրայ բերաւ պառաւը , ուսկից պըլտիկ քսակ մը կախուած էր . անոր մէջը պահած է ստակը , : Ի՞ս քսակը մամինը քսակ մըն էր որուն մէջ անցագիրը կար՝ որ երթէք չէր հանէր վրայէն : Իւելի ցած սկսան խօսիլ , և միջոց միջոց լած բառերը զինքը կը տագնապեցընէին . Ոչ ոք տեսաւ իրեն մեր տունը մտնելը , կ'ըսէին թշուառականները , և ոչ ոք մտքէն կ'անցընէ թէ աս գեղիս մէջ ըլլայ , , . և գեռ աւելի ցածցուցին : Քանի մը վայրկեան լուսթենէ վերջը երբոր աղջկան երեակայութիւնը տաքցեր էր և մեծամեծ թշուառառաթիւններ աշքին առջեւը կը տեսնէր , մէյմըն ալ յանկարծ իրեն մօտ տեսաւ ահուելի պառաւին գլուխը , որ ձանկելով թոնիրին վրայ կ'ուզէր ելլել . բոլոր արիւնը երակներուն մէջ պաղեցաւ . աղաչեց պաղատեցաւ որ կեանքը նորհէ , ապահովցնելով նորէն որ ստակ չունի : Բայց անգութ կինը առանց պատասխան տալու սկսաւ զգեստներուն մէջ փնտուել և կօշիկները հանէլ տուաւ որ նայի . մարզը ձրագ բերաւ , անցագրոյն քսակը նայեցան , ձեռքերը բանալ տուին , վերջապէս՝ ծերն ու պառաւը տեսնելով որ փնտուելը անօգուտ :

1. Ասկիէ և արծըթէ ստակ քիչ ըլլալով ոյն տաենները Ռատաստան՝ տալորաբար պինձէ ստակ կամ տոբէտ կը գործածէին , որուն հարիւրը թղթէ մէկ բուռն մը կ'ըսէր , և նշանակագիրներ (ասցուցունք) ալ , որոնք 5,10,25 և 100 բուապի տոմսեներ են և քորեցներուն հետ սովորական գործածուած ստակներ են :

է, վար ինջան՝ մեռեալ քան թէ կենդանի թողլով մեր ճանապարհորդը:

Իս աշաւոր տեսարանէն և աւելի ևս կրկնուելու վախէն երկայն ատեն քունը չտարաւ. սակայն խորդախնէն իմանալով որ քնացեր էին, կամաց կամաց հանդարտեցաւ, և յոզնածութեան վրայ վախն ալ եկած՝ խորունկ քուն եղաւ: Ի՞ւաւօտը առաջ գացեր էր երբ որ պառաւը զինքն արթընցուց. թոնիրէն վար ինջաւ և զարմացաւ շատ աւելի քաղցր և բնական տեսնելով կընկան և անոր երկանն երեսը. ուզեց ճամբայ ելել՝ բայց կերակուրի բռնեցին. շուտ մը պառաւը սկսաւ պատրաստութիւնը առջի իրիկուրնէ շատ աւելի փութով. առաւ պատառաքաղը և թոնիրէն Զիկ¹ ամանն հանելով, աղուոր մաս մը առջեւը դրաւ. իսկ այն միջոցին երիկն ալ յատակին կափարիչը վերցնելով ուր որ էր ժամանք՝ դոյլ՝ լեցուն կուժ մը իրեն բերաւ: Իս մարդասիրութեանը վրայ քիչ մը սիրտ առնելով, անկեղծութեամբ իրենց հարցմանքներուն պատասխան տուաւ և պատմութեանը մէկ մասը պատմեց: Երենէն կ'երեար որ կը գորովէին և առջի բռնած կերպերնին ուզելով արդարացնել՝ ապահովուցուցին զինքը որ ուրիշ բանի համար չէին ուզած գիտնալստակ ունենալը՝ բայց եթէ շփոթմամբ զինքը գող կարծելով, և թէ որ ստակը համբէր՝ կը տեսնար որ իրենք ալ գող չին ամենւին: Ու երջապէս Ի՞րաքովիա անոնց ալ իրեն վերջին բարեւ տուաւ տարակուտելով մը թէ արդեօք պարտական էր շնորհակալ ըլլալու իրենց. բայց շատ երջանիկ սեպեց ինքնինքը երբոր տնէն դուրս ելաւ:

Երբոր գեղէն քանի մը մղոն հեռացաւ, չետաքրքրութիւնը եկաւ ստակը համբէլու: Ինթերցողներն անշուշտ Ի՞րաքովիայի հետ պիտի զարմանան լսելով որ ութսուն քոչէի տեղ՝ ինչ որ

1. Թան Ռուսաց, աղացած մսով և թթու կազմով շնուռած:

2. Թեթև գարեջուր հաճարի ալիւրով շնուռած:

ինքը կը կարծէր թէ ունէր, հարիւր քսան գտաւ. զինքը հիւրընկալովները քառուն մ'ալ վրան աւելցուցեր էին:

Ի՞րաքովիա կ'ախորժէր աս պատմութիւնը շատ անգամ կրկնելու իբրև յայտնի ապացոյց մը աստուածային նախախնամութեան որ յանկարծ այս չարասէր մարդկանց սիրտը փոխեր էր: Վիչ մը ատենէն ուրիշ կերպ վտանգ մ'ալ գլխէն անցաւ որ շատ վախցուց զինքը: (Կը կտրելու ճամբան խիստ երկայն ըլլալուն համար՝ առաւօտեան ժամբը երկուքին ճամբայ ելաւ՝ իր նոյն գիշերուան իջևանէն. մէյմ'ալ գեղէն դուրս ելածին պէս բազմութիւնը շուներու վրան վազեցին և չորս կողմանէ զինքը պաշարեցին. ինքը ձեռքի գաւազանովը պաշտպանել ջանալով ինքնինքը՝ որով շուները աւելի կատղեցան, սկսաւ վազել. շան մէկը զգեստին ծայրը խածաւ ու բգկտեց. այն միջոցին գետինն ինկաւ ու սկսաւ Ի՞ստուծայ յանձնել ինքինքը, ու գողալով իմացաւ որ կատաղիներէն մէկը իրեն պազած քիթըն վզին վրայ յեցուց հոտը տալու համար: “ Ալ մտածէի, կ'ըսէր, թէ անիկայ որ զիս մրրկէն ու գողերուն ձեռքէն ազատեց՝ այս նոր վտանգէն ալ կը խալսցընէր,,,: Ըսները ամեննեին շինասեցին զինքը, և անկէ անցնող գեղացի մը զանոնք ցրուեց:

Եղանակը առաջ կ'երթար. Ի՞րաքովիա ութը օր գեղի մը մէջ փակուած կեցաւ ձեան պատճառաւ, որ անսնկ բարձրացեր էր գետնին վրայ որ անկարելի էր ոտքով ճամբորդութիւնը: Երբոր բալմիրներուն անցուգարձովը բաւականապէս ձիւները ինջան հալեցան, կը պատրաստուէր արիութեամբ նորէն շարունակելու իր ընթացքը ոտքով. բայց գեղացիները՝ որոնց քով ինջեր էր, արգիլեցին զինքը և ցուցուցին եղած վտանգը: Իս կերպ ճամբորդութիւնս անկարելի կ'ըլլայ այն ատեն նոյն իսկ ամենազօրաւոր մարդկանց համար ալ, վասն զի անտարկոյս կը կորսուին այն սառուցեալ անապատին մէջ մոլորեալ՝ երբոր քա-

մին ձիւները տեղէ տեղ փոխադրելով
ճամբան աներեցիթ կ'ընէ : Ի աղջովին
բալխիրի կարաւան մը հասաւ պին գե-
ղը՝ որ Ծանդեան տօնին համար լագա-
դերինեմպուրկ պաշար կը տանէր, և
աս կարաւանին զլխաւորները իրենց
բալխիրներէն մէկուն մէջ, տեղ մը
շնորհեցին իրեն և ամէն իննամք կ'ը-
նէին, բայց սակայն զգեստները եղա-
նակին յարմար ըլլալով, շատ նեղու-
թիւն կը կրէր ձմեռուան սաստկութե-
նէն ու վաճառքները գոցելու փսիա-
թին մէջ կը պլուէր : Չորրորդ օրը
ցուրտը անանկ սաստկացաւ՝ որ երբոր
կարաւանը կեցաւ, Ի դաքովիայի ան-
դամները բրտացած ըլլալով ցրտէն՝ չկըր-
ցաւ բալխիրէն վար իշնել : Ի սին կա-
րաւանատունը փոխադրեցին զինքը,
մարդկանց բնակութենէ՝ զրեթէ երե-
սուն մղնն հեռու կղղիացեալ իջևան մը,
որ միանգամայն ձէալընթաց ձիերուն
կայանքն էր : Դեղացիները տեսնելով
որ մէկ այտը սառեր էր՝ ձիւնով շփե-
ցին ու ամենայն իննամք տարին վրան,
բայց բացարձակապէս չուզեցին անկէ
առաջ տանիլ զինքը և ցուցըցին իրեն
թէ մեծ վտանգի մէջ կը զնէր ինքին-
քը՝ ուզելով առանց մուշտակի անանկ
խիստ ցրտով ճամբորգութիւն ընել՝ որ
հետզէտէ ալ պիտի աւելնար : Ի դաս-
քովիա սկսաւ լալ սաստիկ՝ մտածելով
որ այսպիսի յաջող ասիթ մը և ասանկ
զինքը տանող բարի անձինքներ ուրիշ
անգամ չէր կրնար գտնէլ : Ուրիշ կող-
մանէ ալ կարաւանատան զլխաւորները
զինքը հոգալու պատրաստականութիւն
չէին ցուցընէր, և ամենայն ջանք կ'ը-
նէին որ երթայ որոնց հետ որ եկած
էր : Աս տագնապողական հանգամա-
նաց մէջ լագագերինեմպուրկ երթա-
լու յոյսը բոլորովին կտրելով, խուցին
մէջ մէկ անկիւն մը քաշուած դառն
ցաւոց մէջ ընկղմած կը կենար :

ՔՍԱՎԻՔ ՏԸ ՄԷՍԴՐԸ

Կը շարունակուի :

Կոմսն Եկաէրուտ .

Տարւոյս սկիզբները գերեզմանը փա.
կուեցաւ Խորոպիս քաղաքագէտ պաշ-
տօնից երիցագունին վրայ, որ դարուս
առաջին կիսոյն պատմութեանը մէջ
մեծ էջ մը կը գրաւէ : Ուստից կայ-
սերութեան գիւանադպիրն Կարոլոս
Ուոպերգոս կոմս Ակսէլրոտ մեռաւ 'ի
Ինեցրպուրկ մարտի 22^ն Ապքոն ծագ-
մամբ ազնուական տոհմէ էր, որուն
սկիզբը շատ հին ըլլալով ինչուան տաս-
ներորդ դարը կ'ելլէ . բայց աս ցեղենի
կանոնաւոր յաջորդութիւնը 1318 ա-
մէն կը սկսի : Այս տունը երկու Ճիւղ
կը բաժնուի, մէկն Արայինէն լուսա-
րուցըն, միւսն Երէնցիքէն . երկուցն ալ
կաթուղիկէ կրօնքը կը դաւանին, և
կոմսի տիտղոսն ունին, զոր Յովակի և
Դերմանիոյ կայսրն՝ իրենց պարգեց
յամին 1710 : Կրտսեր Ճիւղն, այսինքն
Երէնցիքէն լիվոնիա հաստատուեցաւ
Կատարինէ Բնն ատենները, և այս դա-
րուս սկիզբէն 'ի վեր այս ընտանիքը
իննամեցած է Տըրուդ-Վէչէրինէ տանը
հետ . որ մեր օրերն անուանի եղաւ
Դալմանիոյ մեծարգոյ արքեպիսկոպոսով
մը, և որուն մէկ անգամն ալ կ'ըսուի
կոմս Տըրուդ-Վէչէրինէ Նէսէլբոր Ու-
խէնլուայն :

Կարոլոս-Ուոպերգոս կոմսին հայրն
եղաւ Ապքիմիլիանոս-Յուլիոս-Դո-
լիմոս-Ժրանկիսկոս, կոմս Ակսէլրոտ,
որ ծնած էր յամին 1724, և Կատարի-
նէ Բնն ծառայութեան մէջ մտնելով
յամին 1780 անոր կողմանէ զեսպան
գնացած էր 'ի լիսպոնա, յամին 1790
'ի Պիեռլին, ուր կեցաւ ինչուան 1794,
և մեռաւ 8 մարտ 1810 'ի Ֆուանդ-
Փորդ առ Ուայնիւ : Լոր մայրը, Լուիլ
Կոնգարտ զաղղիացի 'էր : Կարոլոս-Ուո-
պերգոս Ակսէլրոտ, որուն ծննդեան
Ճիւղ թուականն իբր գաղտնիք մը
ծածկեցին և քանի մը կենսագիրներ
զայն ինչուան 2 սեպտ . 1755, հանեցին,
ծնաւ չե թէ 'ի լիվոնիա, ինչպէս ո՛լ
կ'ըսէն նոյն կենսագիրք, այլ լիսպո-
նայի ծոցը զմնուող անգղիացի պատէ.